

նեկան, գործնական, առողջապահական պարզագոյն նութերէն սկսելով, մինչև բանասիրական, վարդապետական ու բարոյական նութերու լրջութիւնն ու խորհրդաւորութիւնը, և տարբեր չէր կրնար ըլլալ, քանի որ Հիւանդանոցի Հոգաբարձութիւնը իր զիմուքներով իւրաքանչիւր զրոյ ազատ ձգած էր անշուշտ իր նութի ընտրութեան ու ներկայացումին մէջ, այնպէս որ բովանդակութիւնը պիտի ունենար արուեստականդէսի մը ցուցադրութեան երևոյթը, ուր ամէն մասնակցող պիտի երևար իր արուեստին արտայայտութեամբը և հեղինակութեան զրոյժովը:

Գրեթէ կարգացի ծայրէ ծայր այդ հատորը և կրնամ բնւթ թէ օգտակար և հաճելի ժամանց մը վայելիցի հոգեպէս:

Սակայն հատորին ամէնէն հետաքրքիր մասը կը ներկայանայ Գ. Մասը, ուր կը պատկերանայ Ազգին Տան ներքին կեանքը, իր գործունէութեան և ծառայութեան զանազան մարզերուն մէջ, աղիւսակներով, տախտակներով, թիւերով, որոնք այլապէս պերճախօս են Հիւանդանոցի մէջ կատարուած աշխատութեանց ու զոհարելութեանց վերաբերմամբ, և մարդ, իրբեւ հայ, կը մխիթարուի տեսնելով բարիքներու և օրհնութիւններու այն շաղկապութիւնն ու յորդութիւնը, և գիտական հնարքներու այն նրբութիւնը որոնց առարկայ եղած են զանազան ցաւերով և ակտերով տառապող բազմութիւններ, որոնք զգացած են իրենց տառապակոծ կեանքին մէջ գուրգուրոտ մատներու հպումներ, և խընամքներու տաքութիւն. զգացումներ որոնք անոնց անարիւն շրթունքներուն վերայ փոխուած են աղօթքի անկեղծ ու հաւատաւոր մրմունջներու, ամէն անոնց համար, որոնք հեռուէն կամ մօտէն ապահոված են իրենց այդ Տան բարերար, մըխիթարիչ և կազդուրիչ հովանին:

Մենք բոլոր սրտով կը յանձնարարենք այդ հատորին ընթերցումը ամէնուն, որ իրենց պիտի ապահովէ հոգեկան ու մտքի վայելք մը, նոյն ատեն սա գիտակցութիւնը որ, իրենց անձնական վայելքը չինող պզտիկ զոհողութիւն մը, պիտի շինէ վայելքը, հանգիստը և մխիթարութիւնը շատ մը հայ տառապեալներու:

Գ. Մ.

Ն Օ Յ Ե Ի Ն Ի Շ

Հրճուանքով կ'արձանագրենք իշխանական այն նուիրատուութիւնը, զոր բրած է կալկաթայի ազգայիններէն Պր. Դաւիթ Դաւիթեան, 150,000 բուպի հիմնագումար մը հաստատելով յազուս Թէհրանի ազգային վարժարանին, որ այսուհետե պիտի ստանայ անոր տարեկան տուկար:

Այս արւելութիւնը կը գտնենք նշանակելի, անոր համար մասնաւորապէս որ նուիրատուն պայման է զրած որ ամէն դաստարանի համար առ նուազն օրական կէս ժամ յատկացուի Բրիտանական դատարարակութեան, ըստ Հայաստաննայց Եկեղեցւոյ ուղղութեան, շվանդի, որ և է գատարակութեան կերպ, որ անջատ է կրօնքէն, կը նմանի անդիկ նախ մը՝ կեանքին ալեկոծեալ ծովուն վրայ: Զակերտուած այս բաները բարերարին խօսքերն են նոյն իսկ, արտասանուած իր կողմէ, այս գործին աւելի կայկաթայի մէջ ապրիլ 23ին տեղի ունեցած ժողովական գումարումի մը միջոցին: Պր. Դաւիթեան, իր թէ՛ այս նուիրատուութեամբը և թէ՛ այն ոգիովը մանաւանդ, որով կ'ընէ նուիրատուութիւնը, իսկապէս կը մտնէ շուրջայածին Հեղկահայ ազգային բարերարներու պատմական շարքին մէջ, որուն զիմը վստահ ենք թէ տակաւին պիտի շարունակուի աւելի շքեղ և փայլուն յայտնութիւններով:

Բնիկ Զուգայցի է ինքը. մանկութեանը Հեղկաստան եկած, և կալկաթայի Մարզախրական ձեմարանին մէջ ուսանելէ ետքը ներթաւանդուի շինած՝ Ալլահապատի մէջ: Ապա հաստատուած է կալկաթա, ուր ազգային ժողովներու մասնակցած է միշտ, և տարիներով անդամակցած՝ Եկեղեցւոյ և ձեմարանի Հոգաբարձութեանց: Տասնեակ մը տարիներէ ի վեր հաստատած է նաև իր անունով աղջկանց վարժարան մը, ուղղակի իր հսկողութեան տակ, այս զբոսը ըստ ցարդ կը շարունակուի կամքի տէր, խոհական և լրջօրէն ազգասէր անձնաւորութիւն մը եղած է ինքը. իրեն երախտապարտ են այսօր ոչ միայն Թէհրանի հայ մանկտին, այլ նաև ազգը ամբողջ: Ս. Պատրիարքը իմանալով այս նուիրատուութիւնը, շնորհաբարութեան և օրհնութեան նամակ մը փութացուց բարերարին, զոր կը ճանչնար Հեղկաստանի իր նուիրակութեան տեսնէն:

Հանութեամբ կ'իմանանք նաև որ այս նուիրատուութեան վերաբերեալ գործերուն մէջ աշխատութեան կարևոր բաժին մը ունեցած է Պր. Ներսէս Յակոբեան, որուն և իր եղբոր Պր. Աւետուս Յակոբեանի ազգասիրական ծառայութիւնները ծանօթ են լոնտոնի ազգային շրջանակին մէջ, պատերազմի միջոցին և յետոյ, երբ հոն կը հրատարակուէր Armenia անգլիերէն պարբերութիւնը: Իրենց միւս եղբայրներն են՝ Պր. Հայ-

բապտիստ և Պր. Մկրտիչ Յակոբեան, ձափայի Սուրբարայա քաղաքի հայութեան ամենէն սիրուած և ազգասէր ազգայիններէն. չորսն ալ հոգեհարազատ որդիները Նոր Զուգայեցի հոգեւոյ Տ. Պատկ հայրենասէր քահանային, որուն մտահանք թէ հոգին կը բերկրի այժմ անանկով իր գաւակները իր խի շաւիղին մէջ:

* * *

Վերջին վարկեանին միայն ստացանք Քաղմավէպի Մայիսի թիւը, որ ի մէջ այսոց կը պարունակէ Քաւա յողուած մը, Խաչիկ Գոռզեան «Քահանայ» ստորագրուած, «Եկեղեցին միայն մէկ է» վերնագրին տակ:

Վաղուց և բաւական ժամէն ճանչցած ըլլալով յողուածագիրը, կրցեր էինք հասկնալ խրատովքը՝ որ ժամանակէ մը ի վեր կը կրճէր իր հոգին, իր ցաւալի խնդրոյն հետզհետէ աւելի կընճոտած ընթացքին մէջ: Բայց չէինք բնաւ մտաբերած թէ այդ դժբախտ հարցը, այս անգամ բարոյսին իր ձեռքովը, պիտի բերուէր և դրուէր տխուր գահավէժի մը վրայ, ուր այժմ դժբախտութիւնը կը տրուի մեզի տեսնելու իր անձն ու գործը միանգամայն:

Գոռզեան, Վասպուրականի հինաւորաց հայկական մենաստաններուն շուքին տակ կամ ժողովարարած ու անձաւ այդ մտաւորականը, որ օր մը տարօրինակ գայթակման էր ունեցեր նախ իր ծըննդավայրին մէջ և ապա Վ. Պոլսու և շրջակայ հայաշատ գաւառներուն մէջ բողոքականութեան միողը հնչեցնելու՝ ի դարմանս իր հայրենակիցներուն, յետոյ, Հայաստանեայց Եկեղեցւոյ քահանայութեան կարգն ընդունելէ վերջ՝ ի դարմանս բողոքականաց, այդ անդարէշդին մէջ տարիներ ապրելէ և գործելէ ետքը, իր աստիճանին և պաշտօնին շուրջ յարուցուած միութեամբի մը միջոցին, ի դարմանս ամէնուն՝ մեծագոյն եւս գայթակման կ'ունենայ, այս անգամ ևս կաթոլիկութեան թմբուկը դարնելու ականջնուս:

Տարիներ և տարիներ իրրե կրօնի ուսուցիչ, իրրե քարոզիչ, իրրե հոգեւոր գրքոյններու հեղինակ, իրրե քահանայ և հոգեւոր հովիւ գործելէ, գրելէ և խօսելէ վերջ, յանկարծ նոր լոյս մը կը ծագի անս միտքին մէջ Ս. Պետրոսի գլխաւորութեան մասին, ու ձեռք կ'առնու գրելը, քարոզելու համար մեզի թէ Հոռովի փարախը պէտք է դիմենք ամէնքս, մէկ նօս և մէկ հովիւ սկզբունքը իրագործելու:

Պիտի չուզէինք բնաւ մեղադրել զինքը, ինչպէս իրաւունք չունինք մեղադրելու նաև մը, որ, ալիկոծութեան բռնուելով, վտանգի պահուն՝ կը կառչի հանդիպած առաջին ավտանքին. բայց որովհետեւ անկեղծ չըլլալու սղեղ և տկար միջոցին կը դիմէ, որովհետեւ զուտ իր անձնական զգացումը հանրական սկզբունքի մը վերածելու հնարքն է որ կը գործադրէ, կատարելագոյն ողբալի կը գտնենք իր մտայնութիւնը, և, առ այժմ, հրապարակու կ'արձանագրենք միայն մեր ցաւը:

Անպատկառ բան է արդարեւ որ համարձակ ինքը հրաւիրելու կրկնիլոյ զոյգ կաթոլիկոսները, համաձայնութեան մը դալ Հայ կաթոլիկներու Պէյրութի կեդրոնին հետ, որպէսզի . . . համաձայնութեան եղբ մը գտնեն անոնց հետ, — կ'ամբնայ զեռ պարզօրէն յայտնելու իր միտքը — որպէսզի կաթոլիկութիւնը ընդունի Հայ ազգը. եւ այս՝ որպէսզի ազգովին կատարուելիք (1) շարժումի մը հանրականութեան մէջ՝ աննշմարելի դառնայ տխրեղ և տխուր կիրքի մը իրեն համար յառաջ բերելիք նշաւակները:

Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԷՆ

Վ Ա Ր Զ Ա Կ Ա Ն, Ժ Ո Ղ Ո Վ Ա Կ Ա Ն
Ե Ի Ա Յ Յ Ե Լ Ո Ի Թ Ի Ի Ն Ք

Ս. Արտոյ Ս խաբանական Ընդի. Ժողովը երկիցս գումարուեցաւ ի նիստս Առաջինին մէջ, ուր 5 Մայիս. Տնօրէն փողովոյ ըստ կանոնագրի զաղարկալ անդամներուն, Տ. Մկրտիչ եւ Տ. Մատթէոս Եղիսիպոսներու եւ Տ. Վրթանէս Վարդապետի տեղ. ներկայացուած երկպատիկ ցանկին վրայէն երկը նոր անդամներու ընտրութեան ձեռնարկուեցաւ: Միայն Տ. Մկրտիչ Արքայան վերընտրուեցաւ քուէից մեծամասնութեամբ, եւ միւսները համեմատականի մնացին: Յաջորդ նիստը տեղի ունեցաւ ԲՅ. Մայիս 15ին. համեմատականի մնացածներէն ընտրուեցան Տ. Վրթանէս և Տ. Զգոն Վարդապետները, Նոյնպէս, Մայր Դիւանի նոր ընտրութիւն կատարուելով, Ա. Ատենապետ ընտրուեցաւ Տ. Տիրան Վրդ. Բ. Ատենապետ՝ Տ. Սիոն Վրդ. Ա. Ատենապետ՝ Տ. Գարեգին Վրդ. Բ. Ատենապետ՝ Տ. Եղիշէ Արեղայ:

Տնօրէն Ժողովը գումարուեցաւ տասներեք անգամ, և զրապեցաւ վանական, մատակարարական, վարչական և այլն գործերով, մասնաւորաբար նկատի առաւ վանուցս 1933 — 1934 տարիշրջանի պիւտնէի նախադիւր, ընդհ. փողովոյ յառաջիկայ նիստին ներկայացնելու համար ի վաւերացումն. իրը կրօնական ատեան գումարուեցաւ եօթը անգամներ եւ զրապեցաւ ամուսնական եւ ժառանգական գործերու:

Իսկ Առասմական Խորհուրդը գումարուեցաւ երկցս. Մայիս 10 ին, 30 ին եւ 31 ին, եւ վերջնական տնօրինութիւններ ըրաւ «Արքայ Թարգմանչաց — Դուրեան Գրական Մրցանակ» մասին, որուն կանոնագրութիւնը հրատարակուած է իրր յաւելուած «Սիոն» ներկայ թիւ ին:

● ԳՆ. 2 Մայիս. — Տ. Մուշեղ վրդ. վերագարձաւ հիւանդանոցէն, առողջացած:

● Եր. 6 Մայիս. — Աւստրիական հիւպատոս Պ. Հասոկ երկի յանկարձամահ եղած ըլլալով, Ս. Պատրիարք Հօր կողմէ Տ. Գէորգ և Տ. Պարգև